

ՔՈՅԵ ՊԱԼԱՊԱՆՆԵՑ

(Les gardiens de la flamme)



Քաղաքակիրը աշխարհի մեծ դէմք մը՝ Ա. Carton de Wiart, նախկին Նախագահ Պետրայի Խորհրդարանին, ներկայիս նոյն ազգին կետական Նախարար և Անհանձաւայն Ներկայացուցիչ Ազգաց ժողովին մօտ, վերադիր խորհրդատոր տիտղոսին տակ յօդուած մը հրատարակած է Պիրիսէկի «Le Soir» թէրթին մէջ (9—10—30), ապատութքեամբ տակ այցելութքամբ դոր այս ամառն ըրա Ս. Ղազարու:

Հեղինակին փառաւոր տիտղոսներին ամելի մերի բանկագիմ է իր ամենօն և խորին հայաշտորիշենք, որուն համար չկ դացած խօսուն ու գործօն պապոցյներ տալ: Ինչ մեծագոյն և հսանդուն պաշտոնաներին մին եղած է Հայկական գատիմ աշակից հայաստ. Նախակին որուն մակը մեծապէս տիրեցուած է զինք յատկապէս անոր որ անոր մէջ

իր կորսմեցներ աչ բազուկը հայանպատ իր մեծ ասաքիլուրեան որուն ոչխուած է երկայն առենք ի վեր:

Յօդուածին մէջ, որուն ամբողջական բարգանեանքին իր ներկայացներ ենս, պիտի տեսնուի անկենթ շեշտը և կարեկից բարախը իր վշտացած սրտին մեր յուսախարութիւններուն ի տես, ինչպէս արդար մեղադրութիւնը անենց որ Ազգերոց բախտին և ձականագին դատաւոր կամենած անտեսեցին Հայութիւնը երախտաւոր:

Բայց մեծ է հաւատըք այս մեր ամիսին և սիրեկի բարեկամին, հաշտաց մը որ իր մէջ անելի կը հայաստուի ներուունվի ինենուակ և բարձր ձիբերով մեր Յեղի՛ որուն յայտորինը կ'ընթացմարէ Ս. Ղազարի մօտ վերակենամի աշուարակովը Ս. Մարկոսին: ԽՄԲ.



Հայ ազգը մեծ պատերազմի վաղորդանին մեծ յուսով մը ցնցուեցաւ կարծեց թէ ինքն ալ վերջապէս պիտի վերակնանանար այն անկախութեան զոր հազար տարիներէ ի վեր Կ'երազէր իր բանաստեղծութիւններով և ժողովրդական երգերով, իւ ինչո՞ւ չէ: — Համաճական կամեները մի՛թէ չէին հրատարակած թէ պիտի ճգնէին հարստահարեալ ժողովուրդներու ազատութեան համար լինոնց միացաւ Ուկիսն Նախագահը՝ որ կարծես աշխարհու ճակատագրին իրաւարան էր, իրեւ վճիռ մը Կ'արձագէր անոնց իրենց զիրենց կառավարելու իրաւութեք: Ամենուրեց հին

ազգութիւնները կը վերակազմուէին: Եւրոպա կը տեսնէր անցեալին վերընձիղիլը Տէրութեանց որոնց անոնը զբեկի՛ մոռցեր էր, Լիհասատան, Պուհմիա, Լիթուանիա, Էսթոնիա, Լիթոնիա, ֆինլանտիա, Ալպանիա... Մի՛թէ Հայաստան ալ չունէր իր պատմութիւնը, իր լեզուն, իր աւանդութիւնները, իր շահերը: Խոլամական ժողովուրդներու մէջ պաշարուած՝ մի՛թէ չէր ներկայացներ հին և փայլուն ցեղ մը, որուն ափինը հակառակ զարաւոր հալածանցներու՝ չէր ցամքած և չէր դազրած ընաւ եռալէ... Օդէլ Գրիյրանի նըրանցը ներուն և Քէ ա՛օրսէի նախասենեակներուն

մէջ տեսանք նշանաւոր Հայեր՝ զորս իրենց հայրենակիցները մնեծ ծախքրով պատուի. բած զրկած էին պաշտպանելու իրենց իդաբերը լիազօրներու առջև, որ երկրագնախն քաղաքական նոր դէմք մը տալու պաշտօն ունէին: Էրզրումի, Տրապիզոնի, Երևանի վիլայէթները կը խորէին ճերրազատուիլ թուրքերէն և Ան ծովու ափունցին կազմի առանձին Պետութիւն մը ազգային հշխանի մը ներքեւ իրենց լնուրած զուտից այն Պօղոս Նուպարն էր, բարձր իմացականութեամբ, մնեծ փորձառութեամբ մէկը, և որու ընտանիքը կապուած էր հեռաւոր իրենց պատութեան հետ, Ոմանք կը մնածին ամերիկան «մանտա» մը: Բայց «Big Four»ները աւելի ստիպողական հոգեր ունէին և Վեհսայիլ ու շրջակայից դաշնագրերը ուրիշ ժամանակներու ձեզցին Հայաստանի խնդրին լուծումը...:

Աւելի բախտաւոր, կամ լաւագոյն ու Սօւր սիրնականութիւնը սուացաւ ի նըպաստ՝ պաղեստինեան Պետութեան մը կազմութիւնը, որուն վիճակը՝ հակասական գուշակութիւններու մայուն նիւթ' իր պաշտպաններուն բաւական տաքնապ պատճառելէ զաղրած չէ . . . Բայց այն պահուն որ Հրեաները բոյն մը կը զրտնէին, Հայերը ամէնքէն լքուած, կը տեսնէին անզամ մ'ալ ահաւոր յորձանքներուն մէջ, որ 1919էն մինչեւ 1922 յուղեցին Փոքր Ասիան, զժրախտութեան, Կոտորածի և աւելածի բախիւնը իրենց դէմ: Շատեր փախուստով միայն ազատեցան կոտորուելէ: Ցրուած աշխարհիս ամէն կողմ, իրենց թշուառութիւնը մեղադրանքի մը նաման կը պատէր կը պաշտէր այն ամէնքը որ արդարութեան կամ գոնէ զբութեան զգացում ունէին...:

Ազգերու Ընկերութիւնը որոշեց անոնց մով զրադիլ: Ոլոշեց յանձնախումբ մը, հրամայեց քննութիւն մը և շատ գեղեցիկ ծրագիրներ վճռեց: Նանսէն խուզարկուն, որ արդէն նշանաւոր եղած էր իր եռանդով ոռու և յոյն փախուստականներու օգնելուն, պաշտօն առաւ ասոնց ալ նպաստելու: Կը տեսնեմ տակաւին զինքը, ըս-

կանտինաւեան այդ բարի հսկան 1929ի Համաժողովի բեմին վրայ, գէմըը արդէն նիհարցած հիւանդութեան հստեանքով որ շուտով զինքը պիտի ընկճէր: Խոր զառնութեամբ էր որ մեզ խոստվանեցաւ իր անկարողութիւնը հաւաքելու միջոցները՝ զոր ամերիկան առատաձեռնութիւնը իրեն երկար յուսացուցած էր: Եւ կը համարիմ թէ իր «արտունչը» այս ժողովուրդին համար զոր ուզած էր մահուցնէ փրկել, զերշին հասարակական գործը եղաւ բեւռի այս խուզարկուին:

* * *

Սակայն այս ժողովուրդը զեռ կ'ապրի: Չուզեր մեռնիլ: Անշուշտ հոգի մը ունի լաւ զօդուած մարմնոյն՝ զիմաղբելու համար այսպէս յանհունն իր բոլոր տառապանքներուն... Իր ցեղը կը տոկայ ինքնինը պահպանելու տաժանօրէն, հոն վարը, հայրենի լեռներուն մէջ, թուրք տիրապետութեան մը ներքեւ որ զինքը կը ջանայ խեղղել: Բայց Հայերուն մեծամասնութիւնը - շուրջ երկու միլիոն, կ'ըսնեն - ցրուած է արտասահման. Պարսկաստանի մէջ, ի Ռիուսիա, Պալըաններու մէջ, Եւրոպայի մեր բոլոր հին աշխարհներու և Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ: Ամէն տեղ թիչ մը կայ, պահպանելով իրենց մէջ ցրիստոնեայ կրօնըի և աւանդութեանց կապը, այլ մանաւանդ լեզուի խորհրդաւոր և հզոր հազորդակցութիւնը. Հին և ազնուական լեզու, խորհուրդներով և սկզբունքներով զեղուն, և որ կ'աւանդէ հայ մանուկներուն, ուր որ ծնած են, ուր որ ապրին հին սուրբերու և զիցազներու զասը և կամքը զայն պահպանելու ի հեճուկս ամէն բանի...:

Դիեն նոր զգացի բառառառ այդ հայ հոգիին բարախիւնը . . . Վէնեսելիկի մնել լճակին հարաւակողմը կորսուած պզտիկ կղզիի մը մէջ, ծովային պողոսայի մը վրայ ուր կը սահին ձկնորսի նաւակներ կարմիր առազաստով, Քիոնճիա և Աղրիական ծովը երթալու համար: Այդ կըզ զեակին անունն է Ս. Ղազար, և Վանքի

շէնքերը երկարուած պարտէզներով և պատրշանելով որ անոր ամրող ընդարձակութիւնը կը բռնին, հին բորսանոցի մը տեղը զրաւած են: Հոն է որ Հասարակապետութեան Դուքսը 1717ին ընդունեցաւ ուղղափառ հայ կրօնաւրներու փոքր միարանութիւն մը, զոր երանաշնորհ Միթթար հաստատած էր նախ ի Մորէա, ներշնչուելով սուրբ Բնենեղիկտոսի կանոնէն, և որ ստիպւած էր Յունաստանէն փախչելու թուրքի՝ աւանդական թշնամիին՝ սպաննալիքին ներքեւ: Արտայոզ բան, այս միարանութիւնը շարունակ յաջողութիւն գտաւ: Ս. Ղազարու մէջ վանցին կից ունի ընծայարան մը, և վենետիկն մէջ իսկ վարժարան մը, ուր հայ պատասեկութիւնը կը կրթուի իր հաւատորվ և իր լեզուով:

Վանցը և Կղերանցը զոր աշխարհէս կ'անջատէ ծովը «ամարամուս», ունին բաց ի գեղեցիկ մասուտէն՝ ներքին ցանուն կին մը ուր բարձրուոէց կը կանցի հին եղեկին մը զոր կը զուարթացնեն եղեսապանէր (sauges) և զափնեվարդեր, հովանոցներ փափուկ կերպով զրուազուած կանոներով և ձեռմաներով: Ամէն աեղ կը ներկայանան հեռաւոր Հայաստանի յիշաւակներ, մարմարիններ և արձանագրութիւններ, կրօնական պատկերներ, ասրդնեգործներ, հին քարտէսներ և մանաւանդ զբաղարան մը երեսուն հազար հատորներով ճոխացած: Կորուսեալ Արեւելքի ցոլացումը, որ կ'ոգեւորէ աշքերը և շեշտը այս միայնակեացներուն միանզամայն քաղցրաբարոյ և լուրջ, իրենց յատուկ սրտազրաւ բան մը կու տայ: Պարզունակ մեծանձութիւնը ունին անոնց ազնուական ցեղի մը «պահպանիչ» ները ըլլալ-

նուն և օգնելնուն անոր ցրուած զաւակներուն միութեան,

Հայերէն լեզուով է որ կ'երգեն անոնք ժամասացութիւնը իսկ ցահանաները կ'երթան իրը ժողովրդապետ ծառայելու աշխարհին ամէն կողմը ցանուած զալթականութիւններու մօտ: Ամսաթերթերը և զբարքը որոնց թէ զրողը և ապազրողն են – կը վերջանար այսօր, իրենց տպարանին մէջ, 1931ի օրացոյցը և տօնացոյցը, – պիտի երթան լուսարայէ Տփղիս, Գահիրէէ Շիրակոյ, շնչելու ծերերու և երիտասարդներու սրտերուն մէջ միենոյն ողին ցեղին, միենոյն սարսուոր նախնաց բանաստեղծութեան և աւանդութիւններուն:

Այսպէս ահա, այս կղզեկին մէջ քիչ չառ անձանօթ (որովհետեւ լիտոյէ հեռուէ, և «Bedecker»ը սուն հազիր երեց տող կը նուիրէ) հաւատացը ցանի մը անձերու զրեթէ զուրկ միջոցներէ՝ կը պահպանէ սուրբ բոց մը – և կ'ապացուցանէ որ, նոյն իսկ մեր բանաստեղծութիւնն զուրկ ժամանակներու մէջ, սէլի աւելի զօրաւոր կը մնայ ցան մահը...

Ի՞նչ պիտի ըլլան այս զժրախա ցեղին յոյսերը այնքան ստէպ խարուած... ինչո՞ւ համար ումանց երբեմն զայթակղական բախտաւորութիւնը և ուրիշներու յաւիտենական յուսաւարտութիւնը...: Գեղեցիկ նիւթ իմաստասիբելու, մինչ մեր նաւակը կը հեռանայ Ս. Ղազարէն, իսկ ծիրանեզարդ երկների մը վրայ կը կտրատէ իր հոչչակաւոր ստուերական ծրագիրը, որուն կ'իշխէ իր կործանած և վերացինուած զանգազակատունը,

J. Carlton de Wiert
գրիգորէլի «Le Soir» թերթէմ, 9 չուկտ. 1980